



ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻ
ԹԻՒ 7.

Մ Մ Ս Ս Գ Ի Ր

ՅՈՒՆԻՍ 31.
1870

Ս.Ջ.Գ.Ա.ՅԻՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԳԻՏԱԿԱՆ

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

ԱՄՍՈՑՍ ջին թարգմանչաց աս-
նին օրը Դառանդաւորաց վարժարա-
նիս մէջ հանդէս մը կատարուեցաւ
Թարգմանչաց Ս. Հարց անհամեմա-
տելի աշխատութեանցն ՚ի ներքող
վեց հատ ձառ կարգացուելով: Աշա-
կերտաց ունեցած սրտի զգացումնին
իրենց արտասանութեանցը մէջ կը
փայլէին. այնպէս որ մինչեւ կ'ըսուէր
Թէ գրածնին դեռեւս իրենց զգաց-
մանցն արժանաւոր բացատրութիւնը
չկրնար համարուիլ: Արկրորդ դասու-
աշակերտաց ձառերուն երկուքը կը
գնեմք Սիօնի մէջ, իւրեանց ՚ի բաջա-
լերութիւն:

ԱՄԵՆԱՊԱՏԻԻ Ս. ՀԱՅՐ
ԵՒ ԳԵՐԱՊԱՏԻԻ ՀԱՐԲ

Արդէն յայտնի է Չեր ունկընդ-
րաց թէ այն անհատը կամ այն ազգը
որ ստիպուած թիւն ունի որ և է մէկ
բանի մը մէջ, ըսել է որ տակաւին կա-
տարելութեան հասած չէ: Պակասու-
թիւն ըսինք, մարդ ստիպուած թիւն
ունեցած կ'ըլլայ, երբ մէկ բանի մը
կը կարօտի և պէտք մը կ'ըզգայ զայն
ձեռք բերելու: Արբ նոյն կամեցածը
ձեռք կը բերէ, ըսել է որ իւր պա-
կասութիւնը լրացնելով կատարելու
թեան հասած է: Իսկ երբ իւր նպա-

տակին շիրնար համեղարսկատու թիւն
 ունեցած կ'ըլլայ : Օրինակ մը մէջ
 բերեցով կարծեմ թէ պահատու թիւն
 ըսած բառերնուս միտքը աւելի բա-
 ցայայտ կերպով պիտի կրեամք հաս-
 կըցնել : Օրինակի համար երբ պա-
 բազ ստիտրի մէջ ջուր լեցնել ու գնեք
 և շիրնանք մեր նպատակին համեղ,
 նոյն ստիտրը լեցուած կ'ըլլայ թէ ոչ,
 կ'ուզեմ աստիկա Չեզ հարցնել, ինչ
 պատասխան պիտի ընդունեմ Չեք
 մտազբու թեամբ գտաողութենէն,
 բայց եթէ ոչ բացասական մակըսց մը
 Աւ արդէն յիմար է այն անհատը որ
 մէջի եղած ջուրը լեցուն է կ'ըսէ մինչ
 դեռ ինքը իւր աչքով կը տեսնայ որ
 հարցանողին նոյնատակին համաձայն չէ :
 Ասեմախոս ունեկողք, կարծեմ թէ
 այս օրինակովս մեր միտքը բացայայ-
 տեցինք Չեզ բոս բառականխն : Այս
 պէս և մեր Ազգը պահատու թիւն մը
 ունէր եւ մէկ ազլ ստիտրութեան մը
 կ'ըսողատեր որ իւր պահատու թիւնը
 լեցնէր : Բայց ինչ էր ասոր պահատու
 թիւնը . միթէ արծաթ կամ ոսկի չու-
 նէր , կամ թէ հազմուտ չունէր որ
 իւր անձը պատասխարէր ցուրտի գէմ
 Հատրս ընթերցում չունէր . այն իրեն
 համար յատկացեալ տառեր չունէր ,
 որ անսկ կարողանար ինքը զինքը բա-
 սաւորեցնել , ընթերցանութեան մէջ
 զինքը թափառեցնելով . բայց միթէ
 ազգ մը կամ անհատ մը մի միայն իրեն
 յատկացեալ լեզու ո՞վ կարող է բաւա-
 ւորուիլ : Այն , շատ դժուար է ան-
 հատի , նա մանուսանգ աւելի դժուար
 բողոյն է ազգի մը ուրիշին լեզուով
 յատաջել : Աւրեմն ինչ կ'ըլլայ նոյն
 ազգին ապագայ վիճակը , ինչ տեսակ
 կրթութիւն պիտի ստանայ նոյն ազ-
 գին մանուկը , որ իւր բուն լեզուին
 տառերը չունի և չգիտէր : Աւ սըր
 դնեք հազար ճնճութեան վաւմու-

թեանը գէմ եղած այն անհատին
 պատկառանքը : Ազգ մը որ իւր լեզ-
 ուին գեղեցիկութեանը և մանրամանք
 յատկութեանց վրայ կը պարծի , գրե-
 լու ժամանակ ստիտրուած բլրայ օտարի
 անյարմար ու պակաս տառերովը զին-
 քը ապգնապէս : Այն վիճակին մէջ
 էր Հայու ազգը և իւր տառերու
 պէտքն ամենազգալի եղած էր իւր
 լրութեանը : Արխոսէր հայերէն , կը
 գրէր յունարէն , կը քարոզուէր հա-
 յերէն , կ'աւետարանուէր քաղցեա-
 րէն :

Երբ Հայ մանկտին Յոյն մանկը
 աւայն առ ինքն ըրած արհամարհանքն
 ու նախաախնքը կը լսէր , թէ Հայոց
 ազգը գիր չունի և միայն կէս լեզու
 մը ունի , Հայ մանկտին որ իւր ներսի-
 զին ունէր բարեգուշակ եռանդ մը ,
 վշտացեալ սրտիւ և ցաւալից հասա-
 չանօք կը հարցնէր Հայ մանկտին իւր
 հոգըր . ո՞ւր են Հարք , Հայկական գե-
 ղեցիկ լեզուին գեղեցիկ տառերը , մենք
 ինչու մեր կատարեալ լեզուն յայտնե-
 լու կատարեալ տառերը չունինք . ո՞ւր
 են Հայկական լեզուի արձանացուցիչ
 Հայկական տառերը , օտար ազգեր
 ինչու ունին և մենք չունինք : Հայ
 մանկտայն այս հարցմանց իւրաքան-
 չիւրն ուրոյն ուրոյն մէկ մէկ ծանրա-
 կըջիւտ երկամարտեր կը դառնային
 Հայ ազին իրենց ներքը կրող Հայրե-
 բուն սրտին վրայ . սրտերը կը ճմլէին ,
 բայց ջէին ուզեր ալ որ իւրեանց հար-
 ցը պահատու թեանը վրայ իրենց որ-
 դուցն առջև գանգառէին : Այն դա-
 բու հայրերն իրենց սրդուցն այս հարց-
 մանցը չգիտցան պատասխան մը կ'ըսէր
 Արգեօք պիտի կրնան կ'ըսէր այսպիսի
 հարցմանց պատասխան արդի հայրե-
 բոս - Վմենեկն ո՞չ :

Հայ մանկտայն այս անպատու
 խանելի հարցումն ըն աւանց պատու-

խանի ջլծողուց դարձեալ հայ նախ
նին՝ բացարկներ քնչպէս :

Անցան օրեր և ասրիներ , բոլր
բեցան դարագլուխներ : Ահան Հա
յեր , անցան Հայեր , ծնան նաեւ
նոր օրգիներ և աճեցան նոր հայրեր :
Աշխատեցան բիւր եւ անդեամբ այս
Հայրեր , փոյթ սենեցան իւրեանց օր
դուոց կըսել ու զիդ պատասխաններ :

(Պատրն աշխատեցաւ օր յառաջ ,
Հայն յետո մնաց իւր ընթացքէն
դարիւ չափ , և միտք բերաւ նոցա մի
ջոյն , սկսաւ ինքնին փոյթ սենեալ
ձեռք բերելու պատուականը՝ որ իւ
մէն հեռի էր :

Այս քաջութեան ընթացքին դիւ
ցազունքն են երկու Հայեր , թէ և
չատեր մասնակցեցան այս փառաւոր
աշխատութեան : Ազգին համայն ք
րութիւնը յնծութեամբ կողջագու
րէր այս փառաւոր աշխատութեան
անդանդաղ ու քաջ մշակները , չկար
հոյ ազգ մը որ արատաւէր : Վասն
զի Հայուն համար ստիկա նոր էր ,
և բարբառին նոր և գերազանց :

Պատմութեան նկարագրութիւնը
լսող արգի Հայ սրտերն անգամ զի
րենք նոյն աւուր յնծութեան մէջ
ըլլող կը կարծեն արդեօք , թէ և նը
կարագիրը շատ տկար ալ ըլլայ :

Ղշմարիտ այլը Հաշխատեցան ,
իւրեանց ըզձիցը կատարելութեամբը
Ատուածային պարգեւ ընդունեցին
և իւրեանց օրդուոց և ապաքայ հա
նուր սերնդեան կատարեալ լեզուին
ամենայարմար տառերն յօրինեցին :

Այս դիւցաղն Հարց անունները
ամեն Հայ անհատի սրտին մէջ սակի
տառերով գրօշմուած , Հայաստանի
մէջ նոյն դարն սակիացուցին :

Այս անունները մինչեւ ցարդ
գրօշմուած են Հայ սրտերու մէջ սակի
տառերով , Սահակ և Մկրտիչ Հայ

կական դպրութեան ամենապերճ
դիւցաղուներու անունները :

Այս անուններուն ինչ հեռու
կը գրօշմուէի նաեւ վրասնապարս
ունէր , որ արդիւնաւոր ընել զիւ
ցաւ երկու մշակաց աննման աշխա
տութիւնը :

Յոս օրում եւ տկար և ոչ կատա
րեալ ճարտարախօս գովաբան , այս
դիւցաղանց նկարագիրն լսող իմով
սանն ընելէ ետքը , ներբողի յօրի
նումը կը լծողում իւրաքանչիւր լսող
ականջաց :

1870 Յո-լն 2	Թագոր Գրիգորեան
Երոսաղէմ	Արքիմեդոսէյի
Ի լան Ս. Յակոբ	Աշա. Ժառան
Բեանց :	Վարժարանի :

ԱՄԵՆԱՊԵՏԻ Ս. ՀԱՅՐ
ԵՒ ԱՐԴՈՅ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԵՐ

Մարդկութեան մէջ մէկ գովելի
և աստուածաճանց սովորութիւն
կամ պարտաւորութիւն մը կայ , այս
ինքն՝ մարդիկ էրը իրենց նեղութեան
ժամանակ մէկէ մը օգնութիւն գրու
նեն , կամ աւելի պարզ ըսեմք , երբ
իրենց քողցած ժամանակը մէկը պա
տաւ մը հայ տայ , կամ ծաբաւած
ասանին գաւաթ մը ջուր , անոր ե
րտաօրքը մինչեւ իրենց մահաւան
օրը չմոռնալու պարտաւորութիւն մը
կ'ըլլան , սցապէսով մտացողը պար
տական կը մնայ , Այս մանաւանդ մար
դիկ յառաջագոյն այս աստուածաճա
նց գործոյս յարգը այնչափ շէին դի
տեր , որչափ որ պէտք էր , և կը մտ
նային կամ զանց կ'ընէին , և մտացո
լներն ալ այնքան պարտական չէին մը
նար : Սակայն էրը մարդայեայն Վ
աւուած իրիկն ակնկերաց Տերն մը